

ՄԱՏԵՆԱԻՆՈՒԱԿԱՆ

**Ակրախի Պատրոնական, ԱԿՏԵՐԻ ԱՀՈ-
ԲՈՒՆԵՐԸ.** իր կեանքը և Ֆրականութիւնը
Տպ. ՄԱՍԻՍԻ, Փարիզ, 1930, մեջ 8^o էջ 185+6
սկիզբ Ա. Ահարոնեանի պատկերը. — Դիմ Ֆրան-
սիայի մէջ՝ Ֆրանք 25, որից երկիրներ՝ Տոլար 1,50

Առաջին անգամն է որ Մկրտիչ Պարսամեան է բան մը հարդացի Խնձուս կ'երևի՝ Պարսամեան ունի զրկու զիւրութիւն. հրատարակած է արդէն Արքինչ ՏՕՆՔ, ինքնազրութիւն, և ՅՈՒՍԱՀԱՍԻ-ԹԵԱՆ ԺԱՅԹՔՈՒՄ, թարգմանութիւն մը զերմանե-րէնէ: Խոկ իր հրատարակելի երկերուն ցանկէն կ'ե-րևի թէ Պարսամեան նուիրուած է մասնաւորապէս մեր ժամանակակից հայ զրողները ուսումնասիրելու աշխատութեան:

Եւ Ա. ԱՀԱՐՈՒԵԱՆ այդպիսի ուսումնասիրութիւնն մըն է, յաջող իր տեսակին մէջ:

Պարսամենան չունի ներածորին կամ Յառաջարան մը բացատրելու համար իր ուսումնասիրութեան մեթոդը: «Ա. Անարմնեան»,— անուն մը որ արդէն բաւական է բացատրելու հեղինակին նըպատակի իր ամբողջութեանը մէջ:

Անարոնեան թէւ և անծանօթ չէ մեր ժամանակակից զրականութեան մէջ, բայց դժբախտարար իր զրականութիւնը այնքան չէ տարածուած Կովկասէն զուրու ։ Բաժդին շատ կարդացուած է «Փիւրբիոյ Հայոց» մէջ թէ՛ նիւթին եւ թէ՛ լեզուին հրապոյր-ներուն համար ։ Բաժդին կը լարէ, կը խանգավառէ երիտասարդութիւնը ։ Անարոնեան կը թովէ եւ խորհիլ կուտայ ։ Անարոնեանի լեզուն աւելի փականէ, աւելի պատշէն, որովհեաւ արեւմտեան հայերէնի զեղեցիկ երանզներ կը ռուսէ իր ոմին մէջ Ռաֆֆի հրձիգ է ։ ուղղակի կը բռնկցնէ հոգիները ։ Անարոնեան կ'ընկերաբանէ, կ'իմաստասիրէ եւ կը վերացնէ ։ Անոնք որ Անարոնեանը կը նկասեն Բաժդին զրականութեան շարունակողը, բայտ իս ուղիղ չեն զատեր, Տարբեր է Անարոնեանի զիճը ։ Տարակոյ չկայ Անարոնեան ալ կ'երգէ հայ հայրենիքը կը նկարագրէ անոր առանին եւ ընկերային խեղնութիւնները, բայց հրձիգ չէ ։

Պարսականի զիրը կարելի է երկու մասի բաժ-
նեւ — ինչոր էլ բաժնած — :

Պարագաները պահպանութեան մասին առաջին առաջին առաջին մասին մէջ է Անարտնեանով, իր զիրքին առաջին մասին մէջ կը Ներկայացնէ անոր զօրծերը զատ զատ Ասիլիս խելացի աշխատանք մըն է: Հասինալ հեղինակի մըն եւ պատիկրացնել զայն իր խոկ զաղափարներով եւ զրականութեամբ, նշանակութիւն ունի: Պարսամ եանի զիրքով կարինի է զաղափար կազմել Անարտն եանի բոյոր զօրծերւն վրայ:

Գիրքին երկրորդ մասը կարելի է նկատել Ահա-
ռոնիանի անձին ու արուեստին վերըուծումը:

Գիրքին մէկ ըննադասութիւն չկայ անձի եւ արտևասի կողմէին Ընդհակառակը՝ շատ յայն համականրութ կատարուած է ամբողջ ուսումնասիրութիւնը ծայրէ ի ծայր։

Նկատի իսկ չէ առնուած Անարոնեանի բազարական հայեացըն ու հասկցողութիւնները, կարծես թէ Անարոնեան կապուած չըլլայ կեանքի իւ ցեղի պայտարին, և վերացական զրականութիւն մը կ'ընէ միայն։ Ո՞ւր է զործիչ եւ վարիչ անհասականութիւնը Անարոնեանին։ Եւ եթէ ասիկա թիրութիւն մը նկատուի Անարոնեանը իր զործուելութեան կատարեալ շրջանակին մէջ ներկայացնելու կողմէն, միւս կողմէն կրնայ ըստիլ թէ ասիկա առաւելութիւն մըն է Պարսամեանի ուսումնասիրութեան մէջ, որ ուզած է Գրչի Պարսկար միայն ներկայացնել։ Եւ իրօր ալ Անարոնեան, ի՞նչ ալ ըլլայ իր զիրքը բազարական կեանքի մէջ, իրեւ Գրագէտ, և իրիւ մեր լաւագոյն զրագէտներին մէկը ողջանուած է հայութեան մէջ, և կ'արժէ որ իր զրագէտի զեղչուկ ուրիշ սատերներով։

Անարոնեանի զրական գործունէութեան բառաս-
նամեայ Ցորելեանին առթիւ Մ. Պարսամեան ասկից
աւելի զրաւէչ զափնեսպակ մը չէր կրնար յօրինել:

«Ամարանիանի երկասիրութիւնները» խորագիրն տակ տրուած ցանկը հարուստ է, և հաճոյրավ կը դիմաներ որ անոնցմէ ուժանը քարզմանուած են եօթը տարբեր ինքուններու, ի հարկի արթնցնելով հետարբրութիւն մը հայ գրականութեան մասին եւդուպական շրջանակներու մէջ:

Պարսամեանի ուսումնասիրութիւնը շատ հաճելի նիւթ մըն է ընթերցանութեան, անհնալու համար Գրագիտ մը, որ 40 տարիներէ ի վեր զիհ շարժեր է իր ժողովուրդին կեանքը ապրեցնելու համար զրական գեղարծուստի շքեղ սրաններուն մէջ:

Թ. Ազատեան, ՔԱՌԱԾՎԵԱԿԻ. Արշակ Հօնավանի Յառաջարանով. — Արդիական արտեստով գեղանկարեց Մելքոն Քէպասահեան. Տպր. Աւամիթ, Խանիկը Յափիաննէսեան, Կ. Պոլիս, 1930, 8^o էջ 417, Գին 200 զրաւշ. — Արտասահման 1, 5 Տուլպ, 35 Ֆրանք. Հեղինակին հասցեն, T. Azadian, Péra, B. P. 182 Stamboul.

Ճատ աղուոր զործ մեն է ՎԱԼԱՍԽԱԿԻ... անոր
համար որ կը վերաշնէ կործաննալ Ակն զրչի զե-
ղարուեսառու Ամէնքս ալ ունինք շիրմ կարօս մեր
ծնորքին իրուած բնաշխարհին. անոր յիշատակները
կը յուզեն մեզ եւ կ'ոգեւորնեն: Զենք ուզեր հաւատալ
որ ան երած ըլլայ մեր ծնուքերին: Խնչակի մոռնաւալ.
կարելի՞ է: Մեր երազներուն մէջ խոկ կը պտտինք
մեր ծննդավայրի թաղերուն մէջ, այզիները կ'եր-
թանք, կը զուարճանանք պարտէզներուն մէջ, կը
լսենք եկեղեցներու զանգակէերուն զօղանչը, դրա-
բացահաններուն թափօրը կը ատենենք փողոցներու
մէջ, շուկաներէն կ'անցնինք, խանոսներու եւ զոր-
ծառուններու առջև կանգ կ'առնենք, հարկինք-
ների ու խրախնանքները կը խօսին մեզի... — ա՛ն
չմասնատ, զիտակներու ափերը եւ աղրիւրներու ռո-
վերը կ'ապուժներ. չէ՞ որ մերն են ասոնք, մե՛րը
կարելի՞ է մոռնալ....

Եւ Թ. Ազատան իր թովիչ նկարագրութիւնով Ակնայ ջուրերուն բոլ կը տանի ո՞չ միայն իր Ակ-նեցի հայրինակիցները, այլ նաև իր բոլոր ընթերցողները: Ինչ համելի է մարի ընել Խոխոչն ու կար-